

— Դուք թատրն ունիք, որ ամբողջ թագաւորութիւն մի է. իսկ ես պարտէզ մը միայն ունիմ։ Ի՞սկ հոգ չէ. ծաղկամբք կը զարդարեմ զայն, և անոնցմով պատկաներ շինելով վրադ կը սփռեմ...

— Հարամանքդ հոս զիս հրաւիրեցիր՝ չէ թէ յարգանաց խօսքերով զիս մեծարելու, այլ քերդուածներդ կարդալու համար։

— Ենկեղծաբար կը փափաքիս, թէ պարզ հետաքրքրութիւն կամ քաղաքավարութիւն է ըրածդ։

— Խո կը կարծէի թէ զիրար բաւական կը ճանչնանք, և թէ այսպիսի հարցմանց պէտք պիտի ըլլար։

— Խրաւունք ունիս, ահա պատրաստ եմ կամքդ կատարելու. թէ որ զքեզ ճանձրացնեմ, դադրեցուր,։

Ակաւ կարդալ. առաջին տողերէն՝ դիտեցի ձայնին մէջ արտասանութեան եղանակ մը որ արդի դպրոցին միայն յատուկ է. այնպիսի ըսելու կերպ մը՝ որ շատ անգամ տկանջիս զարկած էր երթ Ա իների, Ա ամարդինի և Հիւկոյի արտասանելը կը լսէի. և սակայն Ուրապուլ այն ատեն ասոնցմէ մէկն ալ չեր ճանչնար։ Ի սովէ երկայն ատենէ ՚ի վեր մոքիս մէջ ունեցած տարակոյս մը լուծեցի. այս է թէ արդի քերդուածոց

մէջ ներդաշնակութիւն մը կայ, որ հին դպրոցի ոտանաւորաց չնմանիր։ Խօսելու ժամանակը դիտեցի որ երեսը նոր կերպարանք մը առեր էր, հաւատոց եռանդով վառուած։ իսկ կարդալուն և կարդացածին համեմատ՝ ներքին հաստատուն համոզում մը արտաքուստ ալ կ'երեցընէր։

Ի յս կերպով չորս ժամ անցուցինք, ինքն առ իս զբանաստեղծութիւնն յորդաբար ծաւալելով, և ես միշտ ըսելով. Ուրիշ մըն ալ։ Դրասեղանին բոլոր խորշերն ալ բանալ տուի. և ամենայն ինչ դուրս ելաւ, ձեռագիր, տետրակ, և առանձին թերթ։ Հուսկ յետոյ մատով ցըցուցի իրեն դեռ նոր առջի ձեռքով զրուած ոտանաւոր մըն ալ։ “ Խակ ասիկայ, ըսաւ, դու անձամբ վերջէն կամ վաղը կը կարդաս։ — Ինչո՞ւ։ — Ո ասն զի այդ ոտանաւորը քեզի ուղղուած է, զոր զալէդ առաջ մէկ ձեռքով շարագրեցի։ Հիմա ուրեմն երթանք ամփիթէատրոնն տեսնելու. այն ալ տեսակ մը բանաստեղծութիւն է. և քեզի լաւագոյնն վերջը պահեցի։ Հիմա ինծի հաւասար քեզի ալ ծանօթ է մարդը. կարդա ինծի տուած քերդուածն և կը ճանչնաս քերդողը։

Տիւմն.

### Յիշատակ մանկութեան :

Ե՛կայք, Եկայք քաղցր իմ աւուրք մանկութեան,  
Րերկել ըզմիտս անոյշ դիմօքդ հըրձուական.  
Օ էրդ ի ծաւալ խոպան ամայս կիզանուտ  
Հանգչին հայեացք աչաց ընդ մարդ դալարուտ։  
Ի՞նմեղ աւուրք, պարզ ըզբօսանք՝ ցընդեալք ցիր։  
Իբր ի հարաւ վարին ծաղկանց բոյրքն յըսիիու.  
Ո զձեզ իմ սիրտ, ծանրաթախիծ եւ տըրտում,  
Լիւղըէ յօժար, յածեալ ընդ ռահ անցելոյն։  
Խըր գեղջն երէց՝ մատամբն յամաց ցըրտագին՝  
Փայփայելով զայտս իմ ասէր. լեր ուշիմ.  
Խըր ձեռքս անբիծք՝ յերեկորին պաշտաման

Շարժեալ զբուրվառ, արծարծէին բոցով զայն .

Ա աղայարոյց մինչ քան ըզլոյսն այգածին ,

Ի նախն իմ չու, յանկարծ ընդ քօղ դըռնակին

Պիշ դիտէի ընդ արեւելս հեռաստան

Կախկին նըւագ զառաւօտին երրորդ ժամ .

Երբ ընդ պուրակս յածեալ բունոց ի խընդիր .

Դեգերէի յեզեր Ա իստրեայ ամնածիր ,

Եւ ի ցըրտին ջուրմն ըզտօթոյն մեղմեալ տապ ,

Ա այելէի ի խաղս աւուրն անպարապ .

( )'ր ցանկալի յողջ եօթնեկին բովանդակ ,

Կ կապանացն յոր ազատեալ կայ համբակ .

Ու անդ խոժոռ դաստիարակ ահաբեկ ,

Ու ընդունակք աղտոյ՝ պայծառ պերճ հանդերձք՝

Արովք պըճնեալ ի կիւրակէս , յօր տօնի ,

Չեր ինձ ազատ զըւարձանալ ըստ կամի :

Ի առ իմէ աւուրքն՝ որոց արդ բաղձամ ,

Ե զիւր սըրտիս ծանրատաղտուկ ձանձրութեան ,

Ո ծեն զինեւ զարձեալ թախիծ տըրտմազգեաց :

Վ անզի , աւաղ , տեսի զիմ մայր յողք ու ի լաց ,

Յ որժամ բարձաւ հայրն իմ ախտին յամր եւ չար

Որով տակաւ զարփին դիտեմք լսւրթ մըթար ,

Եւ յամր ըզցայգս անցուցանեմք ցանդ անքուն .

Որ առ մի մահ՝ ածեալ տագնապս յոզնաբուն

Խըզէ զոստայն աւուրց կենաց թել ընդ թել .

Եւ յոր արուեստ անբաւական է յօգնել :

Վ անիցս հեռի ախտացելումն ի մահճաց

Ո այրն իմ աչօք կարօտ յուսոյն ըղձանաց՝

Ո որ դարման տանէր բըժիշկն՝ ասէր զայս .

Ու յերիկէ գըտանես լաւ : — Յ ոյժ պակաս :

Եւ թանային աչքն արտասուօք . զոյգ նըմին

Եւ տես նորուն եւ ես լայի ողբագին :

Կ ա ցիս ասէր . Ի ո ինչ հեծելզ այսգունակ .

Երթաս տակաւ եւ թառամիս դու որդեակ .

Ինդ հուպ կըրկին հիւանդք լիցին մեզ ի տան .

( )'ն երթ իսաղալ ընդ համատիս մանկերամ :

Եւ հանգըստեանն առ ի խընդիր ելեալ իմ .

Զայն բարբառոյ հընչէր ընդ իսոր իմ սըրտին .

Օ իարդ խընդաս մինչ քոյքդ ի տան կան ի սուդ :

Յ այնժամ տըրտում գարձեալ ի յարկ մեր անշուք ,

Չեռք ըզդիմօք , ըզտախտակաւն արմուկն յեց ,

Ողորմ ողորմ անդրէն լայի դառնահեծ :